

Ս Ի Ւ Ն

ԻԱ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1947

ՕԳՈՍՏՈՍ

ԹԻՒ 8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍՓԻԻՌ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Դ

Պահնք մեր նախորդ խմբագրականներուն մէջ թէ սփիւռք ըրաւ իր ճիզը հայ գրականութիւնը կենդանի պահելու, հայ մտքի կանթեղին բոցը սփուելու մեր տրամութիւններուն և մշունքներուն վրայ։ Զպակսեցաւ աշխատանք ինչպէս նաև հաւատք հայ մտքի ստեղծագործութեան հանդէս, նեռաւոր Ամերիկայէն մինչև Փարիզ և մինչև առաջաւոր թեր Արեւելքի։ Սակայն ինչ որ ունինք իրեւ շօշափելի արդիւնք, անհատական և մեկուսի ճիզերով է պայմանաւոր։ Բայց գրականութիւնը, պէտք է կրնել, ընկերութեան հաւատքի, հաստատ կենցաղի երեւոյթ է, և մեր ժողովուրդը զուրկ է անոնցմէ, օրերու հեւքին մէջ իր կենսունակութիւնը սպառելու դատապարտուած։

Հաւատացինք անշուշտ, այս քսաննակամեկի ընթացքին, հայ հոգին, անոր ուժին, յուզուեցանք յաճախ արիւնոտ պատկերին դիմաց իր անցեալին, և սրտապնդուեցանք այն սրտառուչ հրաշքէն՝ որով հազարամեաններ ապրող հայը ոչ միայն կը պահէ տակաւին յամառօրէն իր գոյութիւնը, որ խորհուրդ գարձած է այլս, այլ և տակաւին սիրտ և կամք ունի ստեղծագործելու և իր հողիի և մտքի արժէքներուն լուման բերելու ազգային՝ և ինչո՞ւ չէ համաշխարհային արժէքներու գանձանակին։ Սակայն յաւիտենական է ճշմարտութիւնը, հաւատքը առանց գործի և արդինաւորման անօգուտ է։

Երբ կը մօտենանք, խմբագրական այս շարքին մէջ, սփիւռքի պարզած գրական կերպարանքներու, վէպ, բ հասեղութիւն, բննադատութիւն, քայլեցութիւն, ափիւռքի չորս զվարաւոր կեղրոններու մէջ մշակուած, կ'այցուինք մէկէ աւելի խորունկ և ծանր մտածումներէ։

Վէպը. — Այս սեռը, թէ իբր որակ և քանակ, ճիշդ է թէ կը գերազանցէ մեր նախորդ արեւելահայ և արեւմտահայ գրականութեան մէջ նուանցւած բոլոր արդիւնքները, սակայն տարօրինակն այն է որ այս քանակին մէջ հարազատ հայ կեանքին մթերքը ոչ միայն ամբողջական և հաստատ չէ, այլ նոյնիսկ կը գառնայ ինդրական թէ ո՞ր ժողովուրդին կը պատկանին անոնք։ Ո՞ւն է Եահնուրի վէպին մէջ հայեցին, Օշականի գործերուն մէջ հարագատը,

Զարեանի մօտ էականը։ Ֆրանսացինն, թուրքը, համամարդկայինը իբրև տիպարներ կուգան ու կ'անցնին, և մեր մաերմութիւնը անոնց հետ սովորական ծանօթութենէ մը անդին չանցնիր։ Ժամանակակից մեծագոյն զրական սեռին մէջ մեր զտած այս արդիւնքը մեզ կը մղէ դառնութեան։ Պատասխանատու բռնել սփիւռքը, իբրու այս կերպարանքին մէջ, չքմեղանք փնտուել պիտի նշանակեր։ միտքերնուու չանցնիր զրագէտները մեղադրել, ինչպէս դատապարտել ընթերցող հասարակութիւնը։

Եթէ Փարիզի առաջաւոր թէը, Արեւելքի անցելապաշտ խմբակը, հեռու՝ Ամերիկայի թերթօնասույզ զգուռմենքը չենք կրնար հերքել, բայց չենք ալ կըրնար պոչտպաննել։ Լաւ զրելը և փայլուն զրելը, լաւ զրականութիւն մը ունենալ չի նշանակեր։ Թոլոր մեծ զրականութեանց լաւագոյն շրջանները պայմանաւոր են շատ հաստատ ընկերութեամբ, բիւրեղացած բարքերով, և շատ խորունկ յուգումներու ջուրերէն ոռողուած հոգեխաւերով։ Երբ այսպէս կենանք սփիւռքի առջև, մեր զտածը ճիշդ հակառակն է։ Քսանհինգ տարի այս ժողովուրդի հոգիին վրայ ոչ մէկ իրաւ երազ վառեցաւ։ Հայրենիքի երազը անշուշտ միշտ մնաց հեռուէն, սակայն անիկա ունեցաւ քիչ անդրադարձ ու ճառագայթ, տաքցնելու զրողին հոգեաշխարհը։

Տեղը չէ հոս վերլուծել այդ զգացումին տարողութիւնը մեր մէջ, կը բաւէ դիտել տալ թէ այդ սրբազն փորձառութիւնը՝ որ զուցէ միակ ժառանց կը մնայ մեզի անցեալ մեր մեծ սրբութիւններէն, կարկան զգացում մը չէ՝ աճապարանքով շինուած մեր դարերէն։ Անիկա կայ ու կը մնայ, և ամէն հայ միստիքական պաշտամունք միայն ունի այդ բառին ետեր ծրարուած խորհուրդին։ Եւ բոլոր բուռն զգացումներու ճակատազրական ձեւազեղծումները մենք կը հաստատենք անկէ ներս, շատ լաւ հասկնալով մեր հակամարտութիւնները իբր բնական հետաւանքները անոր խորախորնուրդ ուժգնութեան։ Չը մոռնալ որ թոլոր հերետիկոսները ամենամեծ հաւատաւորներն են իրենց դիմարաժանած վարդապետութեան։ Կը տարուինք այսպէս մտածելու այն պատկերին զիմաց որ կուգայ սփիւռքէն, այս սրբազն զգացումը քրօնիկու վերածող։ Մասօթ է այդ սրբազն զգացումին մէկ դիմայեղումը մեր զրականութեան մէջ, Միթրարեան հայրերէն։ Մէկ ուրիշը՝ պոլսական դիւցաներգութեամբ և տակաւին լաւագոյնը՝ արեւելահայ մարտաշունչ երանգովը։ Հզօրագոյն այս զգացումին կարգ մը երանգներ առաւելապէս օգտագործուած կը տեսնենք մանաւանդ արեւելահայ վէպին մէջ։

Քսանհինգ տարիներ մեզ կը բաժնին այն օրերէն՝ երբ մեր ժողովուրդին կէսը փառուեցաւ մահուան դաշտին վրայ, կրելու ամենէն մեծ եղեռնը, երբեկից արձանագրուած որ և է ժողովուրդի տարեզրութեան մէջ։ Երկու զիրք չունի մեր սփիւռքի զրականութիւնը այդ աղէտը ընդգրկող։ Այդ տառապանքին անհաղորդ չմնաց անշուշտ սփիւռքը, բայց ի վիճակի չեղաւ այդ զգացումը արուեստի հանելու։ Ճակատազրի քմայք, թէ ոչ անբաւականութիւն, սակայն իրողութիւնը կը մնայ առաւել քան իրողութիւն։

Օշական, Համաստեղ, Զարեան, որոնք արդէն կազմուած կը մտնեն ըստիւռքի մէջ, իրենց անցնելապատ, բարուապատ (զործածելով կամարականի բառը) և իրապատ ձգտումներով, կը շօշափեն միայն նիւթը։ Խղճամիտ զննու-

թիւն մը միջավարի, մթնոլորտի, և մտայնութեանց, մանրակրկիտ ուսումնամիբութիւն մը արտաքին աշխարհին, որ յատակը կը ծառայէ վիպական զործողութեանց, ցայց պիտի տար թէ վերոյիշեալ հեղինակները քիչ անգամ կրցան հասարակութեան միջինին հետ ըլլալ, և կամ իրեկ խորքի նախապայման այդ միջինը նուաճել :

Վիճակներ, տագնապներ, սլացքներ, մեզ բզկտող յուզումներ, մեր մտքին մէջ բանկող կրակներ անխուսափելի իրականութիւններ են, որնք իրենց համապատասխան տարազը առանց գտնելու չեն կրնար նիւթանալ, Գրողը հարկին տակն է այս բոլորը դէմյանդիմանութեամբ մը զգալու և նուաճելու :

Վերյուժական մեթուր զոր այնքան հաճոյքով գործածել կը սիրեն ըստ փիւռքի չոյշ գրողներէն սլսեալ մինչև նորագյնները, հոգեքանութիւններ տալու կերպը զոր անսնք կը զործածեն իր թէ յառաջանալ կարենալու համար մութ բաւիլներէն, ուրքէ կ'անցնի կիրքերուն կծիկը, չըախտաւորեց մեր ըստ փիւռքի գրականութիւնը զործով մը, որ հանդարտօրէն, առանց յաւակնութեան բայց խվամիտ զիտութեամբ մը, մեր ընկերութեան շատ մը կարենը ներքին և արտաքին արժէքները սեւենել կարենար, որոնց մէջ ընտրուած հոգեփակներ մը, մտավիճակի մը, ընկերային համապատկերի մը զբաւիչ արտահանումը կատարուած ըլլալ :

Մեծ վիպասաններու մէջ ի նորոյ կերտուած աշխարհ մը կայ, որուն տարրերը կուգան թէկ անմիջական իրականութենէն, բայց որուն վերջնական պատկերը պիտի տարրերի : Մեր սփիւռքի վիպագիրներէն ոչ մին այդ օրէնքին նոյնիսկ աղօտ ընդնշմարանքը ունեցաւ, անսնք կրկնեցին նիւթենէն իրենց աշխարհը, առանց սենզելու :

Արտասահմանի վէպը ունի տիպարներ, միջին կենդանութեամբ յաջողած, բայց չունի արուեստի զգայարանք : Զեայ անուն մը սփիւռքի գրողներէն՝ որուն համար առանց խվաճանարութեան կարենայլնք գործածել արուեստագչտ վերագիրը : Այսինքն այն սրբազն պարտքը, զոր ունի իւրաքանչիւր զրական սերունդ որպէսպի ան բանով մը աւելցնէ հասարակուց ժառանգութիւնը, նախորդ սերունդներէն եկած : Նախանձախնդրութիւն մը՝ որ կարելի կ'ընէ մեզ մեր շըղապատը դիտելու, զեղեցկութեան զործէ մը, բարձր յոյզերու մթնոլորտէ մը, այն երկրորդ աշխարհի հոգեքանութենէն, ուր իրերն ու դէմքերը կ'այլանան, կ'այլակերպուին :

Սփիւռքի վէպին կը պակսի նոյնպէս բարքի և սովորութիւններու մթերքը, ինչպէս նաև վերցուած տիպարներու հայեցիութիւնը, Սփիւռքը չունի հայեցի ձգտումներու յատուկ դրութիւն մը, զոր անշուշտ կենցալը պիտի հարկադրէ արուեստագէտին : Մեր ՞ո՞ր զրոյը ունեցաւ իր մտքին առջև մեր ժողովադրքին ընդհանուր հոգեփակներ, զայն ակօսող բարդ խոռվքները : Քառորդ դար է որ մեր ժողովուրդը իր զոյութեան պայքարի տագնապը կ'ապրի, և այդ դար է որ մեր ժողովուրդը իր զոյութեան պայքարի տագնապը կ'ապրի, և այդ դար է առ մեր առաքաջուրդը իր զոյութեան պայքարի տագնապը կ'ապրի, և այդ դար է առ մեր սփիւռքի գրական տարեզրութեան մէջ արժանաւոր լըջութեան տագնապը մեր սփիւռքի գրական տարեզրութեան մէջ արժանաւոր լըջութեան իր մուտքը չունեցաւ : Տակաւին մենք կը շարունակնենք այդ տագնապը դիմակը ճառերով, երազներով և անցելապաշտ ներկայացներով :

Եռուշի պակասը ուրիշ թերութիւն, եթէ նկատի շառնէնք և Անսացորդացաը, «Սպիտակ Զիաւորը» և ԲԲանկօօպը . . . Ոչ միայն չեն շառնեցած հեղինակներ

որոնք ծրագրէին միաշունչ դործերու մէջ զետեղել շրջաններ, այլ գժբախտութեան տակն ենք հաստատելու թէ նոյն իսկ անսնք որոնք մէկէ աւելի գործեր են տուած (Յշական, Համաստեղ և Ջարեան), դատապարտութեան տակն են միօրինակ մնալու։ Սփիւռքի վէպը հասարակաց խանդավառութեան մը ծնունդը չէ ու չի մնանիր մեր ժողովուրդէն։

Գաղութիները իրեկ կեզրոնէն զրկուած քջիներ, կցկառուր էջեր միայն պիտի կրնան մէկտեղել, յաճախ որոշ արժանիքներով գուցէ, բայց որոնց ամբողջութիւնը պիտի չկրնայ դիմագիծի մը հասնիլ, արտայայտելու համար ըստիւռքի կարենոր զանզուածին հոգեբանութիւնը։ Թէ սփիւռքը կրնա՞յ ունենալ հայ հոգիին վէպը, ակադեմական հարցում մըն է, որուն իրականացումը կապուած է հայ հոգիի իրականութեան հետ, և ոչ թէ բոնի և սրտցաւ աշխատանքներու ճիզով՝ եղածը պահպանելու մտավախութեամբ երևան եկած զործերով։ Զկայ սփիւռքի Հայ վէպը, մանաւանդ չկայ հայ ընթերցողը։

Ընթերցող ու զնահատող հասարակութեան պակասո՞ւրիշ պատճառ մեր վէպի նուազութերուն, ինչպէս իր որակէն, այնպէս ալ իր քանակէն։

Օշականը չի կարգացուիր, որովհետև չուզեր բաւարարել հասարակութեան ախորժակին սաորին խաւերը, և կամ ինքզինքը յատկացնել թերթօնի անփառունակ դերին։ Յոզնեցուցիչ է իր գործին ընթերցումը, ինչպէս ամէն վերելք, բայց շքեղ հեռապատկերներով, մարդկային հզօր դատումներով, մեծ տիպարներով, յորդ կեանքով՝ իրեկ մեր անցեալի և ժողովուրդի բարձրագոյն արձանագրութիւններէն մէկը։ Իրեկ մեծ վկայութիւն մը ծաւայով և խորութեամբ մեր մնացորդացէն, իրաւ, անհատական ու հաւաքական և 'ազգային լոյսերով ողողուն։ Զարեանը կը սիրուի իր շողշողուն և չնարակուած բառերուն և արտայայտութիւններուն համար։

Վէպը զրական ստեղծագործ սեռ մըն է որուն մէջ կը փորձուին ընկերային վերանորոգութերը և պահանջները։ Սփիւռքը ատոր անկարող եղաւ, ուրովհետև իր բոլոր ուժերը, հալածական, հազիւ կը բաւեն ինքզինքը պահպանելու, իսկ ստեղծագործութիւնը կուրայ ցեղին պահեստէն։

Սփիւռքը իր այս պահեստը կը վատնէ, ինչպէս ըսլնք, ինքնապահպանման կարիքներու ճամբով, և հետեւարար չէր կրնար ստեղծագործ սեռ մը կենազործել։

